

դիմագծերը : անոր աղնոուապետական հպարտ ձեւը , նայուածքին դեռ տեսող սրութիւնը՝ հականակ անդան դիմած ու զննած ըլլալէն ունեցած յորութեանը , ու նրբութիւնն իր ձեռքին որ այնքան բատարեալ զործեր արատացրածէ : Անամթոյ ֆրանի իննդանառելին մէջ ի՞նչպէս լաւ ցոյց տուած է վարպետ քապահ-ախն հոգեբանութիւնը , անոր ամէն բան ըմբույնու և ամէն բան ճանշակալու մշտապէս անփոնջ հետաքրքրութիւնը , անոր ծածանուած հերութիւնը , ժպանու և հետական իմաստութիւնը , այս եղանակին մէջ որով այգերը կը տեսնեն , այս կերպին մէջ որով շրթունքը կը փորտուի , անոր կեցուածքին ու արատայրութեակը մէջ :

Այսուկ ու այնամետ , ինչպէս այն բոլոր պը-զննաներուն մէջ զոր փորպարքէ , պ. կտկար Շահին ի յար կուզայ իրեւ առաջնակարգ արուեստապէտ մըր «Այսուեղ ու այսամեց տիպարին , կեցուածքինը իրաւական կամ մեծութիւն անհամառումը , ինչպէս ճշգործն կ'ըսէ պ. Ռոոտէ Մ'արս , լի-ակատու , եւ կարգաւորութիւնն , ինչպէս եւ կոկութիւնը , անթերի կը թուրին : Արհեստին

սիթեւեթը չ'արդիւեր յաջողութիւնն արդ գոր-ծերուն որ յօրինուած են «կրէն»ով , օ փորթ-ով և բուանթ-մէշով , որուն մէջ պ. Շահին գերազանց կը հանդիսանաւ Խորունի սեւերուն ճոխութիւնը որոցու թեանց քաջոր տագունուու-թիւ . նը. ճերմակներուն շողիւնը , փայլիկառու-թիւնը կը գարմացնեն և կը զօւարձացնեն . Շինուածքը այնքան անձնական է որ ու եւ է մէկը կը ճանչնայ անոր նևինակին՝ ի տես կազանդի քարթի մը վրայ ձուած ամենաւ փոքր ուրութիւնի մը . կամ «Հարթը գրասեր-ներուն ճաշացուածքին , կամ նոյն իւկ պ. Եա-հիք հրաժարակին պ. Սակորի հասցէին վրայը : Կարելի չէ աւելի չար բացարեկլ , իր զգայ-նութեան նրբութեամբ , իր տեսովութեան սը-րութեամբ , իր շինուածքին վարպետութեամբ , պ. ճանին իր պատապէտներունի ունի պրուեստապէտներուն ու քննազաններուն յարգանքը վայե-լեւու : Խեցամին պչխատող մըն է , ճշմարտութեան անփոնջ հետեւող մը :

ԿԱՊՐԻՒԵ ՄՈՒԻՐԵ

ՀԱՅ ԷԶԵՐ

Տ Ա Դ Ա Զ Ն Ի Ի

Յորժամ Գարրիէլ գոչէ , յատննեն մենեալքն ի հոկոյն , կէսքէն չուսափայլ յառփին՝ տասեզաց նըման գոյնըզզոյն , կէսքին սեւերեն յանին , գրլիիիդը ի խխատ ամոթոյն , Լալիկն ոզորդ ու խեղճ՝ պրատաւունն նըման թուլի ամպոյն : Երնէկ' պ արգարց զասուն : որ թբուին նըման սրծուոյն , ի յերկինը բրեմանան կը զասի ի հետ հեշտակնոյն : Անմահ բնութիւն քանին հրեշտակաց նրման գոյնըզզոյն , եւ երանիկ ալօք տեսանին զարքայն մեծատուն : Բազմին յառազատ լուսոյ . ճաշակն անմահ սեղանոյն , եւ կենանարար բաժակ միշտ ըմպէնի ժամ ծարաւոյն : Աւա՞ղ զմեզաւորն ասեմ թ'ինչ լինին անեղ հրումանոյն , կամ զի՞նչ պասախան տայցին անաշաւա ըղորդ զատելոյն : Անչափ չարչար տանջին , եւ այրին զի՞նչ մամին ի հրոյն , երնէկ տսեն այն պահուն որ ճամսին ի յեղըը մահուն : Յայն յահէն ո՞գ չի գախէ որ կրակին երեւն է պահուն , ի ասկամամեաց միջին կրծքէ զատամն ի զրտոյն : Անչափ հասակնուն լան որ գանչայ արտառութն արին , եւ միշտ էրէրած կնեայ զի՞նչ շարժի տերեւն ի քամուն : Վայ ասեն հազար բերան աւալին ի մէջն ի հրոյն , Որ բարի ոչ գործեցին , կեր եղան որդանցն որ անքուն : Կաթիլ մը չըկն իննդրեն , կարօտին եւ ոչ գըտանին , Անձարակ ի վայր մընան , պապակի լեզուն ի տապոյն : Հալին եւ մաշնին ի հուրն , կուրանայ աչերն ի լալոյն . Եւ տանջին անչէջ հըրով , կեր լինին ժանեաց վիշտանոյն :

Ցաղարան , 459, է. բ.
Վենետիկի գանք.